

ՀԱՅ ԵՒ ԹՈՒՐՔ ԿԱՆԱՆՑ ՄԻՌՈՒԹԻՒՆԸ

1908, Պոլիս: Ապտիւլ-Համիտի բռնապետութեան վերջին ճգնաժամային օրերը: Հայաստաց Քիւչիւք Սայխտ Հրկին Մեծ Եղարքոս:

Հեղձուցի մինալրտի մը մէջ սպասում Սպասումը բանի մը որ վերջափս պիտի զար անխոսափելիօրէն: Խնչ որ ալ ըլլար զալիքը՝ եղածէն լաւագոյն պիտի ըլլար:

Ամէն օր իր սեւ անձկութիւնը ունէր եւ ժամէրը կարծես սնունդն էին այդ անձկութեան:

Տարափոխիկ ըլլալու մասնայատկութիւնը ունեցող սոսկում մը կը տիրէր: Ամէնէն անտանելին ան էր որ ոչ ոք բան մը կրնար ըսկէ, ոչ ոք բան մը դիմէր՝ կը սպասէինք անտանօթին: Իրականութիւնը, որը իսկ եթէ ըլլար ան քասմանցոցիչ, ապահովարար աւելի տանելի պիտի ըլլար քան այդ անստուգութիւնը:

Երբեմն կայի առերեւոյթ քաղաքի պահէր, ուր սակայն ժողովուրբը, ընդհանրապէս՝ զրաղելով հանդերձ իր սովորական զրաղումովը, մտքովը կը մնար բացակայ՝ բիւրեղացած միակ սրտամաշուքով մը:

Օքսոսոսի երկինքը կապարի ծանրութիւնը ունէր. Վոսկորի նուրերը կապոյէն գորշէ գարձած էին. Եղալողի բլուրը սպառնալին, կրներեւոյթն էր կարծես աղջտի մը որ զանգալ կը յառաջնայ:

Պիտի պատոսէր բան մը. ի՞նչ բան. ոչ ոք կը համարձակէր գուշակէլ: Ասորերկեայ խլըրտում մը կար որ կը պատրաստէր քանդում մը. ի՞նչ պիտի ժայթքէր անկից. այդեւէտ կզիկա՞կ մը թէ լաւայի թանձր խաւ մը, մույլ մուխը՝ ազատելու յուրին ննջումը վերջական:

Ապտիւլ Համիտ ծայրագոյն աստիճանին հասցուցած էր վայրագութիւնը. թերեւս ինքն

ալ դողահար իր սփոսծ աշարեկութենէն, ինչպէս կը պատահի առ հասարակ:

Շատ լաւ պիտի պատշաճէր իրեն ընկերվարական էնկուրսի սա գաղափարը.

«Աւաբեկութիւնը (τετευρ) տիրապետութիւնն է անոնց որ իրենք ալ ահարեկան են: Անշատ անզամ անօգուտ վայրագութիւն մըն է վափէն զողդդացող անձերու կորմէ գործադրբուած՝ ինքինքնին ապահովելու համբա:»

Մինուրախն մէջ զգայութիւնը կար անշնչէլիքին, որ նոյն իսկ իրերը կը վարադէր, ու սպասումը կը գառնար հմարիւ տառապանք մը:

Ժողովուրդը հակած էր անդունդի մը վրայ, անյետարձ արհաւերքի անդունդին, եւ հոյն իր կերպարանը կը տեսնէր:

Եւ օր մը պատոսէցաւ որ այդ երկարատեւ մզմաւանջին մէջէն փրթաւ աղաղակ մը աւետարեր, շատ հեռումերէն եկած, յալթիանա՛: Քայլերգի մը պիտի Կարծես ան յանկարծական լոյսն ըլլար Փիլքեական արբեցութեան մը որ մէկէն ի մէկ կը ծնի.

Հուրիի՛ք... (Աղասութիւն) .

Համիտ ընդունած էր Սահմանադրութիւնը. փոփոխութիւն դահլիճի:

Զինքը երկար ատեն զսպող թումբերը քանի գելավ, քայլքայլով պորթիկացող ջրվէժի մը պիտի, ամբոխին ուրախութիւնը կը գեղուր ամէն կողմէ. փողոցները լցուն էին կարծես յիմարանցներէ փախչողներով: Խելայեղ ողջագուրանք, լաց, ծափահարութիւն, զոռում-շոշում: Այդ պահերուն ննջուած էին ազգերու ատելութիւնները հնաւանդ եւ դասակարգերու տարբերութիւնները:

Աթոռներու վրայ ելած բանախօսներ . լու-
տանք ընդգէմ բանակալին շուրջը պատող բո-
լոր գործիներուն , լուսեներուն , փաշանե-
րուն . հայոցանք , անձեք : Անդին իմամը հայ
քահանային թիւ տուած , թուրք զինուորականը
հայ քաղզենիին . եղբայրութեան խոստումներ ,
սիրոյ արտայայտութիւններ : Ա՛Հ , այդ սան-
ձարձակ ցնծութիւնը :

Այլեւս ամէն ոք կարող է խօսիլ , խնդալ ,
երգել , ապրիլ , վերջապէս ապրիլ : Մահ ծուա-
նալիներուն . ազատ խօսք , ազատ շունչ , ա-
զատ մամուլ : Բանտ , կափաղան՝ խափիյէնե-
րուն :

Եկեղեցիներուն առջև ցոյցեր . կեցցներ ,
մաղթանքներ . « ազատութիւն , միութիւն : »
Ցանցառ թիւով տարեց փորձառուներ դրւի
կ'օրորեն , թերահաւատ : « Պահածոյդ թար-
ժութիւն չի շնորհիր » կ'առարիւն :

Առաջին հրատապ հարցն է աքսորուածնե-
րու , բանտարկեալներու ճակատագիրը : Երկու
աղջերէն կը կազմուին միութիւններ գրադիլու
համար անոնց ազատագրութիւնով , վերադար-
ձնով :

Այս նպատակով կը միանան նաեւ հայ եւ
թուրք կիներ , Գատը-դիւղի ու Բերայի մաս-
տրական ու ականաւոր տիկիններէն : Տոքթէոյ
Ռիփաթ փաշայի կինը որ Պեճիքացի է , ըս-
տաննած է , գլխաւոր գերը , կարգադրան՝ կաղ-
մակիրպած է ամէն բան , խորհուրդ հարցնելով
մէկ բանի հայ տիկիններու : Առուրդ համարմա-
րումը տեղի պիտի ունենայ Զալաթիւն Ս . Լու-
սաւորիչ է կեղեցիին Խորդպարանը : Արդէն
Կերպոնական Վարժարանը տրամադրուած է
աքսորէ վերագարձած մաս մը Հայերու . Խոհան-
ալի խումքի մը , կիսամերկ , անսուադ , յեաին
չչաւորութեան մէկ , շատերը հիւանդ , հիւծախ-
տաւոր : (Զնին մէկ մանրանկարը մէծ պատր-
րազմէն յետոյ գալիք տարագրեալներուն) :

1) Եղիշէ Սրբազն Դուրեան , պատրիարքա-
կան փոխանորդ , այն միջոցին , յանձնած էր Պ .
Գ . Բարտնականին յանձնածողով մը կազմե-
հոգք : Պ . Բարտնական փութով կազմած էր
եօթը հազինոց մասնախումք մը վասանի եւ
կարագ անձերէ , որոնք անմիջապէս գործի ըս-

Տիկիններ շարան շարան կուպան . Տիկին
Ռիփաթ եղիպատացի իշխանութիւնայիմէի հնու ,
փաշազատէ երիստաարդ թրութիններ , նէմատի
հանըմ , իրենց քարտուղարը՝ ամէն ձեռնարկի
մէջ : Հայերէն Տիկին Սրբուհի Գարակէօթուն ,
(մայր Ա . եւ Մ . Գարակէօթունի) , Տիկիններ
Մ . Գ . Նորատունկեան , Զապէլ Աստաուր , Աս-
թինէ Սերվիչէն , Գ . Զօհապ , Ն . Քէլէկեան ,
Զարուհի Քալէմքարեան , եւ ուրիշ ամիկիններ ,
օրինրդներ , ամէնքը վառուած սուրբ եռանդուլ :

Երկար մութը մնացողի մը պէս որ յան-
կարծ արեւուն ըոյսին կ'ելլէ՝ ամառ միջորդի
մը , ամէնքը քիչ մը լցացած են , դիմու պոսոյտ
ունենալ կը թուին :

Եւ որովհետեւ նախ եւ առաջ պէտք է գը-
րած օննութեան փութարու համար բռնակա-
լութեան տարաբարդ զոհերուն , տիկինները կ'ո-
րուին հանդէս մը սարքել , թուրք եւ հայ հան-
դէս մը աննախընթաց : Բանախօսութիւն , երդ ,
նուազ , արասասանութիւն՝ Երկու աղգերուն
արուեստապէտներուն կողմէ :

Երկար կ'ըսայ խօսիլ իւրաքանչիւր նիս-
տին անցուղացերուն վրայ , ուր տակաւին ան-
փորձ թրութիններ , հայ մեծ տիկիններ պահ-

Կըսած էին :

Ազգային ամէն խաւերէ դրամնական թէ
Յիւթապան նուէրեր , ինչչու զգեանելէն , ու-
տաստեղէն , փաթացուցած էին : Կեդրանական
Վարժարանէն զառ , եկեղեցին եւ երթփիխա-
նական ֆողովին սրահը լեցուած էին այդ խեղ-
ներով :

Պահ մը եղացաւիլէ յետոյ նաւիրատուու-
թիններով , յանձնախամբը գրանց խնդրել ծա-
նօթ տաեւարականներէ զիջչեալ գիմալ կամ ձր-
բիքարար ապրանք տալ անենցմէ կարգներուն
որպէս զի ծախին ու ապրուսնին հոգան , մին-
չեւ իրենց վերջնական տեղաւորումը կամ Պա-
լիս կամ իրենց ծննդավայրը :

Վաճառական մը մեծաբանակ թաշինակ
նուիքեց , որոնց իւրաքանչիւրին մէկ անկիւնը
դուռած էր նիմիրյան Սրբազնին լուսանկա-
րը , երբ Սրբազնը աշխարհայրէն Պոլիս դար-
ձառ . ատիկա բաւական գոհացուցիչ հասոյք մը
հայրայք ցալլէ գալլէպականներուն :

պանողական, գրագիտուհիներ, ուսուցչուհիներ, տառապութիւններ տաքրութիւններ՝ բաւական աղմկայոյց վիճարանութիւններ կ'ունենան, ու կ'որոշուի այրիորհրդականներ առնել: Պարոններ լուրջ, մը տառարական թէ առեւտրական, կը փութան օդութեան... սակայն անոնց հնա եւս բախումը բաւական զգակի կ'ըլլայ սկրոտնքի, ըմբռնելու զգալու կերպին տարրերութեան պատճառով:

Պատիկ օրինակ մը: Հանեկսին օրուան կարեւոր նկատուած է զինուորական մետաղագոռ նուազափառումը մը. Տիկին Սիպիկ եւ Տիկին Անայիս յիս յանձն կ'առնեն երթալ ծովային նախարար Ազրիք փաշային եւ ինգրել որ զրէէ իր նուազափառմը հանդէսին: Փաշան սիրայօժար կ'ընդունի, կը պատուասիրէ տիկինները եւ ամբողջ յետմիջորէն կը տարածադրէ ծովային նուազափառումը: Յաջորդ նիստին հպարտութեամբ երկու բանագնաց տիկինները կը տեղեկացնեն ժողովին իրենց յաջողութիւնը: Նոյն պահուն երկու պարոններ, պարոն Յ. Նայեան եւ ուրիշ մը (որ դեռ ողջ է) ներս կը մտնեն ժողովարանին եւ կ'աւետեն թէ իրնք թնդանօթարանին տեսչին դիմած են եւ զինուորական նըւազափառումը ինդրան եւ փաշան ընդունած / ինդրանընին: Մէջ իրարանցում, զէն, ձայնէ րու բարձրացում: Սիպիկ կրակ կը կորու, կը հրաժարի, կը սպասնաց պարոն ծասայեան յանձն կ'առնէ երթալ ինգրել թնդանօթարանի տեսուչ փաշային չեղեալ նկատել իրենց զիմումը: «Կիներու ըրած զործ է, կ'ըսեմ փաշային» կ'առարկէ:

Արդարեւ Լաֆոնթին ալ այնպէս չէ՞ ըսած. «Բնակ մը չէ, կին մըն է:»

Վերջապէէ կուգայ սեպամերերի մոզակա՛ կիրակին, արեւելքի բոլոր թովշանքը սփուելով:

Լեփ-լեցուն է թատրոնը: Երբեք ցնծութեան արտայայտութիւն մը այլքան բուռն կերպու, չէ ներկայացած որքան այդ օրը: Թուրք եւ հա իսան ժողովուրդին վրայ կարծես երկնքին ճառագայթ իջած է: Ան չարշաֆին մէջէն կը փայլիրին թըրքուհիներուն դէմքըրը: Նորահաս չորս աղջիկներ, հայ թէ թուրք, ծաղիկ կը ծանեն. տարեցներէ շատեր կը համբուրեն զանոնք (առաւելութիւնը հաւրիէքին):

Վարակոյը կը բացուի երկիւղած լոռու-

թեան մէջ: Մէջ դաշնակ մը բեմին վրայ, առջեւը՝ Մահմէտո Սինանիանը, անոր մօոր սպիտակ հագուած, կարմիր լայն ժապաւէնով (ազատութեան խորհրդանիթը) Օր. Խսկուէի Գավանօց (վերջէն՝ աշակերտուհին Օր. Մ. Բարյայեանի եւ այժմ տիկին Վուազէն). սրտերը դադրած են բարախելէ, խորին յուղում: Զըրկանքի, ծով կարուի դժնդակ տարիներէ վերջը, երգ հայերէն. Մկրտիչ Պէչիկմաշւեան.

«Ո՞հ, ինչ անոյշ եւ իմացիւ զով Առաօսուց վշշես, եռվիկի, Մականց վըրայ գուրգուրալով...»

Նօթերը թրթուացումներ լոյսի, բառերը մեղածոր արձագանք մը իրականութեան ա: Խարճներէ: Այդ երգը որ տարագիրի մը տասապանը արտայայել կ'ուզէր, վերածուած էր երգի մը սիրոյ եւ յորիի: Երկնային երաժշտութիւն որ այլեւ չի խանարուիր անհանդուրժելի կհրտիւններովը ստրկական կեանքին, այլ կ'ինչէ զիմու ու մաքրափայլ մինչեւ խորին ծալքերը հոգիներու: ան կարծես բնանկար մըն է անձնակարօս որ տակաւ կ'ուզուած զծուի, կը գգուէ, կը գիւթէ, թուես կը հանչ սրտերը:

Թէպէտ քոչնիկն ու նովկ Հայոց Աւերակաց շրջին վըրայ, Թէպէտ պատար վըրսակն Հայոց Նոնիմերու մէջ կը սոլայ, Նորա հառաչք են հայրենիաց, Նորա չերթան պատէ իր բաց:

Զէ՛, այլեւ չպիսի հառաչք հայրենիթը, շղթաները փշրուած են, հոն արեւով թթուուն դրաշակներ պիտի ծածանին. հոն կ'իշխէ հիմա ազատութեան նուրիապետութիւնը:

Խելայել ծափեր. ամբոխը թոյլ կուտայ իր շըթայազերծ զգացումներուն, զեղուլ, թաւալիւ, ողողել ամէն բան:

Բիզանտ Քէշեան իր խոշոր թաշկինակով աչքըրը կը սրբէ, շատեր կը հեծկլաւն, թուրքերը եւս կոււան փարակուած:

Դժուարաւ տիրած լոռութեան մէջ, հրատապ բանաստեղծութիւնը Միքայէլ նալպանտեանին:

Ազատն Աստուած այն օրից
Նրա համեցալ շունչ փշել
Իմ հոգամիւր շինուածքն...

Քնքրյշ փոքրիկ Թրդուկ' մըն է որ կ'ար-
տասանէ գեղեցիկ առողանութեամբ եւ զգա-
ցումով: Հայ կղզին կէս աքսոր՝ աղատամիտ
Թուրքի մը աղջկն է, հայ տղոց հետ մեծացած:
Գրիկ գիրիկ կ'անցընել աղջնակը, համբոյիներու
մէջ:

Եթոյ բանախօսութիւնը երիտասարդ
թուրք զրաքէտիմը, նոր զերագործած աքսո-
րամայրէն, հիւծուած, հիւանդագին, զունատ.
տառապած հողիով կը պատմէ բոլոր տանջնարը
տարագիր կեանքին, բոլոր աղիողորմ տեսա-
րանները յանիրափ բանարկեաներուն, կաշ-
կանդումները բառոր մտաւոր ծաղկումներուն:
Սրանին մէշ արտօնութեան քոջ մը կ'ընչէ, վե-
րաբացումը վէրքերու: Գրագէտը տակու կ'ան-
դրապանայ հայ աղջին քաշած ցաւերուն, սըր-
սառուուչ բառերով կարեկութեան՝ կը խօսի որ-
բորո ճականապեսին վրայ.

— Զէ՛, կը զոյէ, այլէւս հայ որր շկայ
թուրքիոյ մէջ մէնք անոնց հայր պիտի ըլլանք.
մէնք դանոնք վարեկերու պիտի վերածենք որ-
պէս զի մէր կուրծքերուն վրայ կրենք, գգունք,
հոտուրտանք, շոյնք զորդուրանքով:»

Կրկին թուրքերէն բանախօսութիւն. օրիորդ
Մատէն Եաղուակեան. ապշութիւն թուրք մտա-
ւորականներու, ինչպէս Սէհմէտ իմին, թէվ-
ֆիք Ֆիքրէթ, Ասպիրիրահման Եէրէֆ: «Բայց
ինչպէ՞ս սորպէր է այդ օրիորդը մեզի լաւ
թուրքերէն. Հարավակ' գրուածք, զմայլիմ' ա-
սողանութիւն: Տանչնանք զինքը: Իշխանուհի
նայմէ՛ իր կուրծքի ծաղկեները կը նետէ ա-
նոր:

Մինչեւ այս հաճոյքները կը վայելեն
հանդիսականները, ներսը, Փուայիէն մէջ այլ
անցեր տեղի կ'ունենան աղմկալից:

Վաշրամ Փափազեան, հազիւ դարձած ի-
տալիայէն, իր երիտասարդութեան եւ տաղա-
դին փթթումին մէջ, «Եկոյն» ապիտակ ասուիէ
հագուստով շատ վայելուչ պիտի արտասանէ
Խօսթանի գեղեցիկ տողերը.

«Կայալը, ես, վաղը...»

Անհամբեր ու տաքարիւմ, չանդուրժելով
վարագոյը բացող պաշտօնեային զանդաղու-
թեան, կը կշտամբէ զայն ու ի վերջոյ փօրքո
կը պուայ երեսին. մարդուկը, որ ինուացի է,
կը կատողի, բռունց կը ցուցնէ ու կ'ելլէ կ'եր-
թայ:

Վարագոյը կը մնայ դոց. ժողովուրդը կը
սկսի աղմկել. ի վերջոյ Ծառու Բօնչօն, հաճո-
յակատար, կուգայ քաւել վարագոյըին պարա-
նը որ... փրթելով մեռքը կը մնայ: Փափազեան
զայրոյթը անոր գիտուն կը թափէ. դուրսէն
դժգոհութիւն դոց վարագոյըին առջեւ, մինչեւ
որ գործաւոր մը կը հասնի, աղէտը կը զարմա-
նէ ու վիշտուր ամենուն հիացումին մէջ բեմ
կուզայ:

Ուրիշ սրագողը: Պիտի ներկայացուի ան-
կց անհիջապէս վերջ Աղեքսանդր Փանուսեանին
«Թէկնածուները»: Դերակատար ամարքօները
պատրաստ են: Հոն են՝ Փուայեկին մէջ՝ մաս-
նափումբէն սիկին Սիպիկ, Հրանդ Ասատուր,
Խօսով Սամիկեան, Ա. Փանուսեան, Եւստիով-
եան, տիկնայք Ա. Սերգիչէն եւ ն. Աւետիս-
ևան, Մ. Նորատունկեան, կը խօսակցին. յան-
կարծ երկու պարոններ, անժպիս, գէշ հագ-
ուած, մարտարաւէր կերպարանքով ներս կը
մտնէն քովնափ դռնէն. պահ մը չըրս կողմեր-
նին կը նային սպառնազին. — Այդ խաղը մէնք
պիտի ներկայացնենք. կը զուայ մէկը: Մեզի
խոստացուած է:

Ու բարքանայթ նայուածքով մը կը չափեն
մասնախօսումին անդամները:

Հրանդ Ասատուր կը ջանայ անոյշ տեղը
կապէլ, համուկէլ.

— Ա՛չ, ո՛չ, կը պուան, մէնք պիտի ներ-
կայացնենք. Եթէ ո՛չ վերջը գէշ կ'ըլլայ:

Անդին՝ ամարքօր գերասաններն արդէն
բեմ ելլելու վրայ են:

Պահ մը անձկութեան. ինչպէ՞ս մէջէն ելլել
այդ կացութեան: Այդ տղաքը զայթակղութիւն
կրնան հանել:

Սիպիկ իր ամենէն հայիէ ժպիտովը կը ժօ-
տենայ անոնց.

— Սիրելի պարոններ, կ'ըսէ փաղաքուշ
չշտով, մէնք ատանեւէինք օրէն կրկին հանդէս

մը պիտի տանք, աւելի փայլուն. այն ատեն այս միեւնոյն խաղը դուք կը ներկայացնէք. ես ձեզի խօսք կուտած:

Հ. Ասատուր, Ա. Փանոսեան, Կիմիշևերտուն կը միանան, այդ խոստումին եւ գուտարա կը յաջողին ճամբռու դնել ինքնակոչ դերակատարները:

Հետոյնեաէ իրավու. կը յաջորդեն անախորժ անակնայներ. երգող օրիորդի մը հայրը յարձակում կը գործէ Փանոսեանին վրայ, աղջւկանը անոնը յատագրին մէջ սիսալ դրած ըլլալուն. Փանոսեան զղագրուուած ապոտակիլու աստիճանին կը հասցն զայրոյթը. Հ. Ասատուր կը միջամտէ, միշտ հաշտարար. ին՞ո՞ն հրանդը: Մասնախումբի անդամ մըն ալ կորսցուցած է 50 տոմսակ. զարմացմաք կը հարցնեն թէ ինչ-պէ՞ս պատահած է այդ:

— Սպասուէին աւելի է, կը պատասխանէ պաղարինով:

Այնքա՞ն երջանիկ է հայ ժողովուրդը այդ հանդէսին յաջողութէնէն, որ բազմաշարայր մասնախումբը կը մոռնայ իր նեղութիւնները: Յաղթանակի օր մը եղած է այդ կիրակին:

Հասոյթը անսպասելի, աւելի քան հինգ հարիւր օսմ. ոսկի, մեծագոյն մասը հայ տիկիններ են հաւաքած:

Հանդէսին յաջորդ շարաթի՝ խառն ժողով. Թուրք կինները կը պահանջն հասոյթին երեք քառորդը: (Թուրք պարողէ դարձողներուն համար արդէն բազմաթիւ հանդանակութիւններ

կը կատարուին, մեծ մասը թրբուէիներու ձեռուքով):

Թեթեւ ցրութիւն մը կը աիրէ. ողջագուռ բանքները վերջ գոտած են. ակնարկութիւններ դիտումնաւոր: Հայ տիկինները ձայն չեն հաներ, մէկ քանի օր խորհելու միջոց կ'ուզեն: Այր խորհրդականներ կողմանակից են տեղի տալու: Պատուիրակութիւն մը կը դիմէ Դուրեան Պատրիարքին, կը պարզէ խնդիրը: Սրբազնին քաղցր նայուածքը թափիծով կը վարագուրուի.

— Պէտք է գոհացում տալ, կը յայսարարէ քանի որ պայմանագրութիւն շունիք: Այդ գործին շուրջը մի՛ խնդիր հանչք:

Ու հանմբներուն փափաքը կը կատարուի: Կրկին ժողով. հայ տիկիններէն քիչեր եղած են: Գանձապետը կը յանձնէ տիկին Ծիփաթիւնին հասոյթէն իրենց զահանջած մասը:

Բաժանումը բաւական տարբեր կ'ըլլայ ըսկզբնաւորութիւնն, ու. Հայ եւ Թուրք կանանց Սիրութիւնը կ'ապրի որքան որ կ'ապրին վարդեց:

Արեւելքի երկներն կապոյտ մթութեան մէջէն, աներեւոյթ ձեռք մը գանձաղօրէն կ'ուրուազծէ ֆրանսացի յեղափոխականի մը սա խօսքը.

«Ինչ որ այդ ժողովուրդը ուզած էր ունենալ եւ ինչ որ կուտան իրեն, բաժնուած է ահազին միջոցով մը, եւ այդ պարապութիւն անանցանելի անհունութիւնը կը ճնշէ զինքը:»

ԱՆԱՑԻՍ

